

Պ Ս Կ Ր Ա Թ Ե Ք Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՒ ԴԱՐՄԱՆԸ

Ոսկրաթեքութիւն (Rachitisme) անուան տակ ճանչցուած է ոսկրային գրութեան հիւանդութիւն մը Այս ախտը՝ ընդհանրապէս Յ ամսականէն մինչեւ Յ տարեկան երախաններուն քով կը տեսնուի մուկորները կը կորսացնեն իրենց պէտք եղած կրային աղերը արիւնէն քաղելու ընդունակութիւնը, չեն կարծրանար, կակուղ կը մնան եւ կ'այլափոխուին Այս հիւանդութիւնը հետեւանքն է այն բոլոր վարակումներուն և քրոնիկ թունաւորումներուն, որոնք կը պատահին երախային քով, ոսկորներու աճման շրջանին Ամէնէն սովորական պատճառներն են արուեստական զիեցումը, անկանոն ճաշերը, ժամանակէն առաջ կաթնալիւրներու գործածութիւնը և ասոնց հետեւանքով՝ յաճախաղէկ փորհարութիւններու եւ մարսողական գործարաններու խանգարումները: Բայց էական պատճառն է մասնաւոր կենսանիւթի մը (տես՝ «Բուժանք»ի Փետրուարի թիւը) բացակայութիւնը արուեստական ու անկանոն սննդառութեամբ մեծցած տղոց սրնունդին մէջ:

Կայ նաև երկրորդ պատճառ մը. այն է արեւու լոյսին պակասը, թող ծնողք չվախնան թէ ծծկեր մանկիկները պիտի մաին եթէ բացօդեայ, արեւու տեղեր և հրապարակներու մէջ պտտցնեն զանոնք, նոյնիսկ ձմեռ ատեն (պայմանաւ որ մանկիկները պէտք եղածին չափ հագուած ըլլան): Այս երկիրներուն մէջ ուր տղաք միշտ բաց օդին և արեւու ճառագայթներուն ազդեցութեան տակ են, օրինակ՝ Հընդկաստանի և Ավրիկէի մէջ, հոն ոսկրաթեքութիւնը անծանօթ է:

Ոսկրաթեքութիւնը հետեւեալ կեր զով կը սկսի: Մարսողական խանգարումներու հետեւանքով, մանուկը կը նիհարնայ, մկանները «կը հալին», փորը կը խոշորնայ, երբ տարեկան մը ըլլայ մանուկը, կարծես կը վախնայ շարժումներ ընելէ՝ չուզեր ոսքի կանգնիլ, չուզեր իսկ նստիլ, աւելի կ'ախորժի պառկելէն, որովհետեւ ամէն շարժում ցաւ կը պատճառէ: Երախան ուշ կը քալէ, ակուաները ուշ կը բուսնին: Շուտով ոսկորներու այլափոխութիւնները կը շեշտուին գլխուն, կողոսկրերուն և անդամներուն վրայ և մասնաւոր երեւոյթ մը կուտան փոքրիկին: Գլուխը ընդհանրապէս բնականէն աւելի մեծ, ճակատոսկը քիչ թէ շատ զուրս ցցուած, գանկոսկրերը կակուղ են և կը նմանին մագաղաթի: Ազդքերուն և սրունքներուն, ողնասիւնին և կուրծքին ոսկորները յաճախ կը ծոփին, կը կորանան և որուն իրեւ հետեւանք՝ ներքին գործարաններու (սիրտ, թոք) խանգարումներ առաջ կուզան: Բայց ոսկորներու ձեւափոխումը միշտ այսքան

մեծ համեմատութիւններ շատանոր և միայն սրունքներուն ծռութիւնը աչքի կը դարնել:

Ասկրաթեքութիւնը ծանր հետեւանքներ ունեցող հիւանդութիւն մըն է եթէ մամ առաջ համապատասխան գարմանը չկիրարկուի:

Նախ պէտք է ջանալ սոկրաթեքութեան երեւումը կանիսիլ Ասոր համար պէտք է երախանները մնձցնել առողջապահնիկ պայմաններու մէջ, ամէն օր բացօղեայ պատցնել, ժումով կաթ տալ, մօր կաթով զիհցնել Խակ եթէ կովու կաթով կը զիհցուին, ամէն օր 2—3 զգալ նարինջի կամ խաղողի հիւթ և ձկան խւզ պէտք է տար:

Խակ եթէ արգէն սոկրաթեքութիւնը սկսած է, նախ պէտք չէ ազիտարար ըսել թէ «երր երախան մնձնայ, սոկրուները կը շտկուին»: Պէտք է հիւանդ երախային ազի ջուրի զաղչ լոգանքներ տալ ամէն օր 10—12 վայրկեան և յետոյ շատ պացուով շփել:

Ամառը՝ ծովնեկերքը արեւի հասագայթներու ազգեցութեան պէտք է հնդարկել մանկինները (արեւի լոգանքը) և տալ նաև ծովի լոգանքը: Խակ զատ մանուռկներուն պէտք է տալ կինսանիւթ (վիթամին) պարունակու անունգ, օրկ: Թարմ և հում պառզներ (նարինջ, խաղող) և կանանչեղիններ, միս, հաւկիթ, կաթ, ոսով և մանաւանդ ձկան խւզ:

Ներկայիս անդրմանիշակագոյն հասագայթները (rayons ultraviolettes) արեւու հասագայթներու դերը կը կատարեն և կարճ ժամանակի մը մէջ կը բռնցեն սոկրաթեքութիւնը:

Ամէն պարագայի մէջ ծնողները պէտք չէ անհոգ գանուին և պարարին միշտ բժշկին խորհուրդներուն զիմել:

Սօֆիտ

Բժ. Ն. ԹԱԳԻՈՒՐԵԱՆ

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒՆ ՅՈՒՇԱՏԵՏՈՒԾ

Պարբերար սր և կանոնաւորաբար ձեր զաւակները քննել տուեք բժիշկին և անոնց ականները՝ տասամեարոյժին, նոյնիսկ եթէ չեն ցաւիր:

Առողջ աղու մը բժշկական պարբերական քննութիւնը կը զիւրացնէ բժշկին դործը, երբ ան հիւանդանայ. միւս կողմէ փոքրիկը կը վարժուի բժշկին և մոյլ կուտայ օր քննէ և խնամէ զի՞նք:

Պարբերական քննութիւնը թոյլ կուտայ կանիսել աճումի շըրջանին՝ պատահող շատ մը պատահականութիւններ (անսպակալ հիւանդութիւններ) և աղուն կազմին համաձայն զծել ուզի մը, անոր կրթութեան և բնարելիք ասպարէզին համար:

Եթէ չէք կրնար կանոնաւորաբար քննել տալ, գէթ մանուկին յուշասեարը ունեցէք, նօթազրելու համար անոր ունեցած բոլոր հիւանդութիւնները, բան մը՝ որմէ կրնայ օդառիւ բժշկը: